

ԳԵՂԱՐՈՒԵՍԻ ԱՇԽԱՐՀԻՑ

Համառօս տեռութիւն գեղարուեանի դպրոցներուն սկիզբէն մինչեւ նոյագոյն
ըշաները *)

Ճեղական, կլիմայական, տեղագրական և այլ կարգ մը
բարդ պայմանները ինչպէս տեսանք՝ միշտ նշանաւոր և խոշոր
դեր մը կատարած են գեղարուեստներու մէջ, յատկանիշելով
իւրաքանչիւր ցեղի արտադրած գործը և ձգտումները.

Անգլիան իր մասնաւոր պայմաններով՝ խառնուածքով,
եթէ կարելի է ըսել՝ հակուած է Արուեստը ըմբռնելու հոլան-
դացիներու հայեցակէտէն, իրըն համանման պայմաններով քոյր
ազգ մը,

Իրանց գեղագիտական (էսթէթիք) հասկացողութիւնները
համանման են հոլանդացի արուեստագէտներու ըմբռնումին,
սա տարրերութեամբ միայն, որ այստեղ բնութեան մանրազն-
նին ուսումնասիրութիւնը, պաշտումը հասած է աւելի ծայրա-
յեղութեան.

Անգլիացի յայտնի գեղագէտ մը՝ ճոն Ռիւսքէն անցեալ
դարու կէսին իր դաւանանքը բացատրած է յստակօրէն, դա-
տապարտելով յունօլատինական սկզբունքը. և գտնելով որ
«հիւսիսի հանճար»-ին (այսինքն իրանց) տրամադօրէն հակա-
ռակ է ան:

«Ժայռերու իւրաքանչիւր դասաւորութիւնը, հողի իւրա-
քանչիւր փոփոխութիւնը, ամպերու իւրաքանչիւր տեսակը պէտք
է ուսումնասիրուի և ներկայացուի (նկարչութեան միջոցով) եր-
կրաբանական և օդերևութաբանական ճշմարտութեամբ մը»:

Անգլիացի գեղագէտի կարծիքով, նկարիչը ուրեմն՝ պար-
տաւոր է լինել լոկ ընդօրինակող մը և աւելի նեղ սահմաննե-
րու մէջ դրուած, որքան չէին հոլլանդացի արուեստագէտաները:
Նախորդ հին դպրոցներու՝ մանրանասնութիւնները ընդ-

*) «Մուբճ», 1905, №№ 4, 6, 7, 9.

հանուր գեղեցկութեան և ճշտութեաս զոհելու՝ սկզբունքին տրամագծօրէն հակառակն է սա:

Անգլիացի արուեսագէտները՝ նախամեծարօրէն ուրեմն՝ բաւական ժամանակ ընդօրինակած են հոլլանդացի վարդապետներու գործերը, չունենալով սակայն՝ բարին իոկական առումով գեղարուեստական դպրոց մը:

Ներկայ քիչ թէ շատ գեղարուեստական դիրքը շատ մօտաւոր ժամանակներու և լուրջ աշխատանքներու արդինք է միայն:

Հսկայ ոյժերը, իրենց ետևէն քաշող, տանող, նոր ու լայն ուղիներ, անկասկածնի և անսահման հորիզոններ բացող հանձարները պակասած են Անգլիային: Այստեղ՝ զուցէ իրանց չափազանց անհատական և անկախ ընտառութեան աղղեցութեամբ գեղարուեստը կրցած է անհատներ միայն ստեղծել, որոնք առաջին շրջաններուն մէջ օգտուած են հոլանդացի և ֆրանսացի արուեստագէտներէն:

Իփ. Թէն իր «Արուեստի փիլիսոփայութեան» մէջ իր հեղինակաւոր ու սեղմ տրամաբանութեամբ կը բացատրէ այդ երկոյթին պատճառը, ցուցադրելով անգլիացիին առևտրական կեանքը, ընտանեկան կեանքը և պահանջները, որոնք կը ստիպեն զինքը աւելի ևս յամառաբար աշխատելու, դրամ շահելու մինչդեռ ազնուականը կամ հարուստը իրենց կողմէն՝ ունին քաղաքային հարցերու, միթինկներու, հսկայ լրագիրներու ամենօրեայ պարունակութեան վերահասու ըլլալու հոգը, որոնք միանալով կարգ մը կիմայական ու ցեղական պայմաններու հետ, արգելք մ'են եղած գեղարուեստական տրամադրութիւններու զարգացումին:

Միջին դարու ոճիրը կամ աւանդութիւնները աւելի երկար ժամանակ պահպանուած են Անգլիայի մէջ՝ քան այլուր, մինչև որ վերածնական շարժումը իտալացիներու միջոցաւ սկսած է հոն, ստիպելով հետաքրքրուել այդ հսկայ յեղաշրջանով, —և եթէ նորագոյն ժամանակներու մէջ գեղարուեստներու մասին աւելի մեծ շահագրդում մը կը նկատուի, այդ ստացուած կրթութեան շնորհիւն է միայն:

«Դեղեցիկ ձևերու և գոյներու զգացումը այստեղ կրթութեան պատուին է» կը գրէ թէն:

Քաղաքական կրօնքը Անգլիայի մէջ գիցարանական կամ այլարանական նկարչութեան չծաղկելուն միակ պատճառն է եղած, որով անգլիական Արուեստը սահմանափակուած է սոսկ կեանքի տեսարաններու (ժանրը) շրջանակին մէջ:

Հոլանդական վարպետներու բազմաթիւ ընդօրինակիչ-

ներուն մէջ Հօկարթ (1698—1764) միայն XVIII-րդ դարու սկզբներուն, ինքնուրոյն, բնորոշ ուղղութեամբ և անգլիական բարոյախօս-ծաղրանկարչի խառնուածքով նոր ճիշդ մը կը բանայ, և հետզհետէ գեղարուեստի հորիզոնին վրայ կը յայտուին անհատներ, որոնց մէջ կը գտնուին Կէնսպօրունի (1727-1788), Պէնֆամէն Ռւէսթի (1787-1820), Լառուրանսի (1769-1830), ձօն Քօնթապի (1776-1837), Տաւիտ Ռւէլքի (1785-1841), Գոնինկթընի (1801-1828), կամ Սըր Ճօգիւա Ռէյնոլտուի (1723-1792) նման արուեստագէտներ որը կենդանագրերու մէջ եթէ ոչ հաւասարած՝ գէթ ժամեցած է Գան-Տիրի նըրութիւններուն և կատարելութեան, և որուն Անգլիական դպրոցի պետը կ'ընդունեն:

Հօկարթ անգլիական նկարչութիւնը դրած է բարոյախօսի մը գերին մէջ, վրձինի միջոցաւ ձաղկելով անգլիական բարեկրուագեղ կամ անհեթեթ կողմերը, և իր գտած յաջողութիւնը կ'ապացուցանէ որոշապէս, թէ նկարչութիւնը իր այդ ուղղութեան և պաշտօնին մէջ աւելի կը հասկացուէր ժողովուրդէն, քան միւս ճիւղերը:

Հօկարթի կեանքէն պատմուած հետեւել փոքրիկ պատմութիւնը լիովին կը բացատրէ իր նկարչական ուղղութիւնը:

Օր մը՝ աշակերտ ժամանակ՝ զինեւտան մը մէջ գտնուելով, նիրկայ գտնուեցաւ երկու զինովիսերու կոռուի մը, որոնք արիւնաթաթաւ վիճակի մը մէջ գեռ վայրագօրէն կը ծեծկուէին: Հօկարթ շատ փոքր էր՝ միջամտելու համար, իսկ արտասուիլը ոչ մի օգուտ կրնար ունենալ:

Հօկարթ նախամեծար համարեց մատիտ մ'առնել և այդ տեսարանը գծել: Իր արտադրած նկարէն գոհ, իր ընկերներուն ցոյց տուաւ զայն՝ ըսելով «եթէ նկարս բոլոր զինեւտուններուն մէջ կանէին, ոչ ոք պիտի ուզէր զինովիսալ»: Եւ այդ օրէն միշտ կը կրկնէր «ես օգտակար պիտի ըլլամ, ես օգտակար պիտի ըլլամ», և այդ օրէն իսկ իր ուղղութիւնը գըծուած էր:

Իր արտադրած գործերը նկարչական գեղեցկութեննէ գրեթէ զուրկ են եղած: Ամեն բան սիրով դռհած է նկարի մտքին, պարունակած պատմութեան և գաղափարին. և այդ պատճառաւ է՝ որ քննադատ մը զինքը «ծաղրանկարիչ» մը անուանած:

Քանդակադործութիւնը միւնոյն ընդհանուր ոլայմաններուն մէջ գտնուելով, բացի կենդանագիր-արձաններէ, չէ կրցած արտադրել այնպիսի գործեր, որոնք իրանց բարձր գաղափարներուն, վեհ զգացումներուն և հանճարեղ ստեղծա-

գործութեան շնորհիւ մարդկութեան կը պատկանեն, անորքաղաքակրթութեան շաւղին վրայ դարագլուիներ և սահմանադիմաներ նշանակելով։

Գոյութիւն ունեցած միջակութիւններուն մէջ ձօն Ֆլէբ-մէն (1755-1826) գրեթէ միակն է եղած, որ իր դարդացումին և յայտնի արտադրութիւններուն պատճառաւ տեղ գտած ըլլայ պատմութեան մէջ։

Տեղագրական զիբրով, կլիմայով, աղքարնակութեան բարեյաջող խառնուածքով, Սպանիան ընդհակառակը ամենանպաստաւոր պայմաններու մէջ գտնուած է։

Բնական դարձած օրէնքով մը, Սպանիոյ մէջ ևս ճարտարապետութիւնը կանխած է միւս արուեստները։ Քանդակագործութիւնը իրը նախորդին անհրաժեշտ և զայն ամբողջացնող մէկ տարրը, եկած է անմիջապէս յետոյ, ոինչդեռ նկարչութիւնը սկիզբները օտար հոսանքներու ընդօրինակութիւնը ըլլալէն յետոյ, միայն 1450 ին առաջին յայտնի նկարիչ Յուան Մանդէզ Տը Քասթոօի Սէվիյլի մէջ հիմնած առաջին դպրոցով կը սկսի նոր ու սեպանական ուղղութեան մը մէջ մտնել, մինչդեռ պատմաբան մը իրը Սպանիական դպրոցի առաջին նկարիչը կը համարի Լուի տը Մօրալիս արուեստագէտը (1509-1586), ինչ որ սխալ է։

Սպանիա ունեցած է Վալանսի, Թոլէտի, Մատրիտի և Սէվիյլի չորս դպրոցները, որոնց առաջին երկուքը սակայն շուտով ձուլուած են վերջիններուն մէջ, երբ մանաւանդ Մուրիլոի (1618-1682) յայտնութեամբ և Սէվիյլի մէջ հիմնած ակադէմիապվ, այդ դպրոցը կսկսի ուժեղանալ և փայլել։

Աթէնքի գեղարուեստական գերակայութիւնը ապահովող նպաստաւոր պայմաններու. Սպանիոյ վերաբերժամբ կրթութիւնը, հզօր աղդակը կըլլայ գեղարուեստներու բարգաւաճման, երբ արդէն երկիրը տիրապետութներով ընդարձակուած Ամերիկայի գիւտով հաղարտացած, վաճառականական ընդարձակ յարաբերութիւններով առաջնակարգ դիրք մը կը ստանայ քաղաքակրթուած աշխարհին մէջ։

Իտալիոյ հետ ունեցած վաճառականական յարաբերութիւնները շփման մէջ կը գնեն երկու երկիրներու արուեստները; այնպիսի ժամանակամիջոցի մը, երբ Իտալիոյ երկնքին տակ Միշէլ Անժեր, Վինչիներ, Դիցիանօներ, Ռաֆայէլներ և Քորրէճիօներ կ'ապրին, ամբողջ Իտալիան իրանց հսկայ հանճարներու հզօր ու ներազգու շունչով ցնցելով։

Այդ հանճարներէն ազդուած սպանիացի արուեստագէտներ, վերագարձած են իրանց հայրենիքը, ուր միենոյն ժա-

մանակ իշխաններու, թագաւորներու կամ ազնուականներու առատաձեռնութենէն բաջակերուած՝ դիմող օտար արուեստագէտներու հետ միացած, սպանիական արուեստին տուած են նոր փայլ մը, որու մէկ մասը սակայն իրաւամբ կը պարտին օտար ազդեցութեան և ճիգերուն:

Արարական արուեստը՝ որ բացառապէս ճարտարապետական մտացածին և ինքնատիպ ձևերէ և բանդակներէ կը բաղկանայ, բացի արձանագործական սակաւաթիւ և միամիտ փորձերէ՝ իր ամենափայլուն շրջանին հասած և ամենաշքեղ շինութիւնները հիմնարկած է Սպանիոյ երկնքին տակ, շփուելով և պատուաստուելով սպանիական արուեստին հետ:

Իրանց կեանքի, բնավայրի (Արարիա) և կրօնքի ներմուծած անբարեյաջող պայմաններուն պատճառաւ մահմէդական արուեստը սահմանափակուած է միմիայն ճարտարապետութեան մէջ: Նկարչութիւնը և արձանագրութիւնը արգելուած արուեստներ են եղած, կրօնքը արգելած ըլլալով մարդկային դէմքի մը կամ մարմնի մը ընդօրինակութիւնը ունինալ տան մը մէջ:

Անկասկած այդ սահմանափակութիւներու հետեանքներն են այն հաղար ու մի աներեւակայելի, մանուածապատ զարդնկարներու, ձևերու յօրինուածէները, որոնցմով այնքան հարուստ է արարական ճարտարապետութիւնը (Arabesque), որ այդպիսով կը ներկայանայ այն միտկ սապարէզզը, ուր արարական տաք ու բեղուն երևակայութիւնը յորդած է, ունձարձակօրէն խաղալով գիծերու հետ:

Մահմէդական արուեստի նախափորձերը կը համարուին Ամրուի մզկիթը (Եգիպտոս), և Օմարի մզկիթը (Երուսաղէմ). բայց՝ ինչպէս և բոլոր պատմաբանները համաձայն են՝ իր կատարեալ արտայայտութիւններուն հասած է Կրլնատաի (Սպանիա) մէջ, Ալհամբրաի պալատին (Մետինաթ-Ալհամբրա—Կարմիր-բաղարք) հսկայ և բարդ շինութեամբ, որուն շինութիւնը տեած է 1248—1354:

Արարական արուեստը Արևելքի մէջ «Բիզնուական և մանաւանդ հայկական արուեստի ազգեցութիւնը «կրած է» *) կը գրէ Փրօֆ. Ռոշտալավ (B. Rocheblave) իր «Արուեստի Պատմութիւնը» երկին մէջ (եր. 94):

Օտար հեղինակութեան մը կողմէ եղած պատուաբեր, շահեկան ու կարևոր յայտարարութիւն մ'է այդ կէտը, որուն

*.) Ստորագծումը մերն է (Ճ. 5.)

քննութիւնը մեր գծած շաւղէն դուրս ըլլալով, կը յանձնենք մեր աւելի ձեռնհաս մասնագէտներուն:

Սպանիոյ մէջ արաբական ճարտարապետութիւնը երկու շրջաններու բաժնած են, որուն առաջինը կսկսի VIII-րդ դարէն և կը համապատասխանէ Թօրտուի խալիֆայութեան, իսկ երկրորդը կսկսի ՀIIT-րդ դարէն համապատասխանելով կրթնատի խալիֆայութեան:

Այդ նորիկ տիրապետողները մեծապէս օգտուած են զեռ կանդուն հոռմէտական շինութիւններու տարրերէն և զարդերէն: Իրենց պալատներու կամ մզկիթներու շինութեան պակաս չեն օգնած նաև այդ միջոցներուն ամէն աեղ ցրուած յոյն արուեստագէտները, որոնք իրենց բնորոշ կնիքը՝ բիւզանդական ոճի զարդարանքները՝ զրած և միախառնած են արաբականներուն: Միակ անխառն և սեպհական ոճը կիսալուսնի ձևով կաղմուած արաբական կամարներն են, որոնք ժնոր լուսնի ժամանակ Մէտինէի փախուստին խորհրդանշանը ըլլալ կը հաստատեն:

Երկրորդ շրջանին մէջ Մաւրերու տիրապետութեան տակ՝ բիւզանդական ազդեցութիւնը բոլորովին կ'անհետանայ. տեղ տալով Մաւրիտանական կոչուած ոճին (Mauresque), և որուն դլուխործոցը համարուած է և կը համարուի Ալհամպրան:

XVII-րդ դարը սպանիական գեղարուեստական դպրոցներուն ամենափայլուն շրջանը, ոսկեդարն է եղած:

Կրօնական նիւթերը սպանիական նկարչութեան կարևոր մէկ մասն են կազմած: Դերազանցօրէն կաթոլիկ Սպանիան պարզ է որ չպիսի կրնար հասկանալ մտապատկերները Ռամարանատներուն, Հօպպէմաներուն կամ Պրաուէրներուն, որոնց ինչպէս տեսանք նախընթաց էջերուն մէջ իր քաղաքական լուծին հետ, ի զուր հարկադրեց ընդունել նաև իր ըմբռնութիւնները:

Սակայն պէտք է նկատել, որ սպանիացի խորհրդապաշտ նկարիչները իրենց արտադրութիւններու գոյներուն և ձեերուն մէջ անկեղծ իրապաշտներ մնացած են. իրական գոյններու ոչըրը բնական պահանջ մէ եղած անոնց համար, պահանջ մը առաջացած կլիմայական պայմաններէն:

Ֆրանզիոկ տը Հէրրէրա (ծեր. 1576-1656)¹ Վէլասքէզի ուսուցիչը՝ և մանաւանդ Ֆրանզիսկօ Զիւպարան (1598-1662) գերազանցօրէն կրօնական նկարիչներ եղած են:

Այս վերջինը՝ աղքատ հողագործի մը զաւակ՝ իր հաճարին շնորհիւ կրցած է Ֆիլիպ IV ի նկարիչը դառնալ, և այդ

գահակալի գեղեցիկ ստացուածքով «նկարիչներուն թագաւորը» կոչուիլ:

Իր գործերուն մէջ «իր յուղութեալից, ջերմեռանդ, մը-
ուայլ, խորհրդաւոր և կոպիտ նկարչութեան մէջ ամբողջ Ծպա-
նիան պարփակուած է» (այսինքն կրօնական Սպանիան):

Եւ իր նիւթերը զբեթէ բացառապէս առած է կրօնաւոր-
ներու կեանքէն, առանձին սիրով մը նկարելով անոնց ճգնա-
ւորական դէմքերը և հագուստները, և այո հասկանալի կը լինի
երբ նկատի ունենանք Սէվիլի մէջ՝ ուր իր կեանքին մէկ մա-
սը անցուցած է՝ այդ ժամանակ կը գտնուէին 60 կրօնական
կարգեր և միաբանութիւններ:

Այդ կրօնական հոսանքին հակառակ ուղղութեամբ գոր-
ծողներէն ամենաուշագրաւը եղած է Վէլասքէղ (1599—1660)
որուն իրապաշտ մը ըլլալը մի քանի պատմաբաններ կը մեղադ-
րեն, նկատելով՝ որ «երբ կենդանագիրներ չեր նկարեր, առ-
հասարակ հչ-ազնիւ և հասարակ տիպեր կ'ընտրէր իր նկար-
ներու անձնաւորութիւններուն համար:»

Իր կրօնասէր և ջերմեռանդ կաթոլիկ մը ըլլալուն հակա-
ռակ, կրօնական գործեր զբեթէ չէ արուագրած: Իր մասին
գրուած յիտագայ սուր տողերը իր ըմբռնումը և ճաշակը կը
բնորոշեն, միւնոյն ժամանակ բացատրելով իր կրօնական նիւ-
թեր չմշակելուն պատճառը:

«Վէլասքէղ չեր սիրեր երևակայութեամբ նկարել, և որով-
հետեւ հրեշտակները երբէք իր դէմը չկանգնեցան՝ իբր օրինակ
ծառայելու, չկրցաւ անոնց կենդանագիրները նկարել բայց
փոխարինաբար իր շրջանակներուն մէջ ապրեցուց իր ժամա-
նակի և շրջապատի կիները և տղամարդիքը:»

Թէպէտ Զիւպարանի նման Ֆիլիք IV-ի տան նկարիչ, և
աեծ մասամբ պալատական կեանքով ապրող, բայց նոյնպէս
գրեթէ երբէք պատմական նկարներ չէ արտադրած: Իր համո-
զուած իրապաշտի խառնուածքը «աղտոտ մօրուքներու և
հասարակ տիպեր» ու միջավայրին մէջ աւելի լաւ և աղատ
դացած է իրեն:

Բնութիւնը ճշգրտորէն թարգմանելու փորձերը երեք ո-
րոշ շրջաններէ անցած են իր գործերուն մէջ, որոնց վերջինը՝
գծերու նուազ խնամքով, և մարմիններու ընդհանուր մասերուն
գոյներու վերաբարդրումով արտայայտելու ձեզ, այս պահուս
հետևողներու ստուարացող թիւ մը կը կազմէ Փարիզի մէջ:

Իբր դիմանկարիչ Վելասքէղ այնքան յայտնի է գարձած
պատճութեան մէջ, որքան եղած են Նան-Տիք, Դիցիանո,
Ռիւպէնս, Ռէյնոլտս և այլք զերազանցած է իր հայրենա-

կիցները, իր միւս դպրոցներու հակառակորդներէն չէ գերազանցուած։»

Կը պատմուի՝ թէ Տավիտ Ուկլիքի՝ Անզլիացի յայանի նկարիչը, մասնաւորագէս Վէլասքէզը ուսումնասիրելու համար Լօնդոնէն Մատրիտ գնաց, սակայն հոն իր ուսումնասիրութիւնը ամփոփելով և կենարուացնելով մի միայն անոր հոչակաւոր գլուխ-գործոցին «խմողները» կոչուած նկարին վրայ, ամէն օր՝ ինչ նղանակ ալ որ լինէր՝ կերթար թանգարան, իր սիրելի նկարին դիմաց նստելու, և լոիկ հիացմոնքի երեք ժամեր անցնելու, օր մը յետոյ, դիտելէ և հիանալէ սպառած, սըտին խորերէն «ուժ» մը կարձակէր, ոտքի կելլար և գլխարկը առնելով կը մեկնէր։

Վէլասքէզի զարգացուան և հոչակին մէջ ալպահովաբար խոշոր գեր մը խաղացած են զինքը շըշապատող նպաստաւոր պայմանները, քաջալերութիւնները և համակրանքը։

Արուեստները զարգանալու համար խնամքի գուրգուրանքի և պատուի պէտքը ունեցած են։ Անվիճելի ճշմարտութիւն մ'է այս Պատմութեան մէջ արուեստին ամենափայլուն ներկայացուցիչները համարուող արուեստագէտները՝ գրեթէ բոլորն ալ՝ աննկատելի բացառութեամբ, թագաւորներու, իշխաններու, պապերու կամ ազնուականներու պաշտպաննեալները եղած են, անոնց իշխանութեան հովանիին տակ գտնելով ինքնափումի և խաղաղ այխատանքի միջոցներ, իւրաքանչիւր օրուան ստացած յարգանքներէն և պատիւներէն խթանուելով, ձգտելով աւելի բարձրանալու՝ և հետեւաբար աւելի կատարեալ գործեր արտադրելու։

Նախորդ էջերուն մէջ տեսանք, թէ այդ միենոյն ձեր քաջալերութեան խելացի գործադրութիւնը Յունական և Իտալական արուեստի գերակայութեան գլխաւոր աղդակն էր ենեղած։ Շիպերթիի գլուխ-գործոցը ամենափայլուն ապացոյցն է պատմութեան մէջ։ Միենոյն գեղեցիկ և օգտակար հետևանքը ստածուած է այն ամէն տեղերը, ուր գեղարուեստները և արուեստագէտները ուշադրութեան և հոգածութեան առարկայ եղած են։

Վէլասքէզ առանց այն անսահման պատիւներուն, վայելած բացառիկ առանձնաշնորհումներուն՝ որոնք զինքը Սպանիոյ թագաւորին՝ Ֆիլիպ I V-ի մտերիմ բարեկամը ըրած էին, առանց այն լայն միջոցներուն և ստեղծուած նպաստաւոր միջավայրին՝ ուր կեանքի մանր հոգսերը, ջատող ու քայլքայող մտածումները չէին կրնար մտնել՝ առանց այդ բոլորին, ալպահովաբար չպիտի հասնէր այն կատարելութեան աստիճանին, այն

բեղունութեան և նրբութեան, որոնք զինքը Սպանիոյ վարիչ-ներուն ամենաառաջինը կը դասեն:

Սէվլիլի մէջ ծնած՝ և անոր գեղարուեստական դպրոցին երկրորդ պետք եղած է Էստէրան Մուրիլլօ (1618—1682) որու զգայուն և քնքուշ՝ վրձինը՝ ընդհակառակը՝ նախընտրած է կրօնական նիւթերու գերբնական աշխարին մէջ ապրիւ բայց և այնպէս միացնելով այդ նիւթերու գերարտագրութեան՝ ընութեան խորունկ ուսումնասիրութիւն մը, գոյներու անդուգական ներդաշնակութիւն մը, և աշխատանքի պարզ ու բնքուշ ձեւ մը որ միանալով կը կազմեն այն անդիմագրելի հրապոյրը, որ, ունին իր նկարները, և որոնք կստիպեն գիտողին երկար իրանց առաջ, յափշտակուիլ, խոկալ, ու ակամայ բաժնուելով հեռանալ:

Մուրիլլօ Սպանիական դպրոցներուն ամենէն շնորհալի և հանճարեղ կրօնական նկարին է եղած: Ինչպէս առ հասարակ իտալացի և Սպանիացի նկարիչները, կիմայական և աշխարհագրական պայմաններու բերումով Մուրիլլօ երանզագէտ (Corioliste) մ'է, բառին ամենալայն հասկացողութեամբ: Իր գոյներու նրբութիւնը, բազմազանութիւնը և թարմութիւնը, լոյսի, օղի և տարածութեան խոր ըմբռնումը, կատարեալ գեղադիտական հաճոյք մը կը դարձնեն զայն դիտելը:

Պատմաբան—քննադաններէն ոմանք՝ որոնք ՀՎԻԼ-րդ և ՀՀ-րդ գարուն մէջ գեռ կրոնական կոյր մոլեւանդութիւնը պահութած ըլլալ կը թուին, հակառակ վոլթէոներու և Զօլաներու գոյութեան՝ իր Աստուածամայրերուն կամ Յիսուսներուն մարդկային ըլլալը իբր թիրութիւն մը կը մատնանշեն, կարծիք մը, որ իբր արժանիք մը կը նկատեմ, նա մանաւանդ՝ որ իր շնորհալի և հանճարեղ կազմաւորութիւններուն, բնական ձևերուն, դէմքերուն և դիրքերուն հետ կրցած է հոյակապօքէն միախառնել այն քնքոյց, բանաստեղծական արտայայտութիւնները, որոնք գաղափարտկանացուցած են իր Աստուածամայրերէն շատերը, և որոնց մէկ փայլուն օրինակն է Լուվոի թանգարանին մէջ գտնուող «Ս. Կոյսի անարատ յղութիւնը» կոչչուած նկարը (1852-ին գնուած 600,000 ֆրանքի):

Եւ իսկապէս Մուրիլլօ բացառապէս կրօնական նկարիչ մը չէ եղած: Իր ձկուն վրձինը երբեմն քմանածօրէն քրքրած է կեանքի յատակը եռացող ախպարներու կեանքը, զանոնք ներկոյացնելով իրանց ամենայատկանշական դիրքերուն և զբազումներուն մէջ, ինչպէս Լուվոի թանգարանում հագուստներուն և մարմնին վրայ մանր միջատներ որոնող տղուն նկարը, որը այնքան մօտ իր յայտնի Աստուածամօր նկարին, այն-

քան ուժեղ կերպով կը արտայայտէ նկարչի լայն հայեացքը և ըմբռնումը, անվերապահ աշխատանքի և վերարտադրելու ձեւը, ու համոզուած իրապաշտի այն խորունկ զգացումը, որը առաջին նայուածքով հակասութիւն մը ըլլալ կը թուի, իր կրօնական ոգով նկարներուն հանդէպ:

Սակայն Մուրիլլօ իր յայտնի գլուխ-գործոցին «Հունգարիոյ Սրբուհի Եղիսաբէթ»-ին մէջ կրցած է միծ հմտութեամբ միախառնել բորոտներու և վիրաւորներու հասարակ ու ցաւագար դէմքերը, իրենց վէրքերը դարմանող և գլուխները լուացող իշխանուհի—սրբուհիին հանդարտ ու երկնային շնորհով մը պայծառացած դէմքին, ու զինքը շրջապատող պալատական կիներուն ապնիւ ձեհրուն հետ, ցոյց տալով որ ամպերէն վեր, թէ սալայստակին վրայ, իր աչքերը գերազանցօրէն դիտող և ուսումնասիրող նկարչի մը աչքերը եղած են, քան կրօնամոլի ու նեղ հաւատամքներու մէջ պարփակուած մոլեռանդի մը:

Շնորհիւ Վէլասքէզի՝ որ Մատրիտի պալատներուն և մենաստաններուն զոները իր առաջ բանալ տուած է, Մուրիլլօ ուսումնասիրուծ է Թիցիանսի, Ռիւպէնսի, Վէռոնէզի գլուխ-գործոցները, որոնք հաւանականարար իր ճաշակին, զգացումներուն և ապագայ ուզզութեան վրայ որոշ գեր մը խաղացած են:

Աէվիլ վերադարձէն յետոյ է որ Մուրիլլօ կ'արտագրէ յարատևաբար, և կը մեռնի՝ վրձինը ձեռքին՝ Քատիքսի մէջ, նկարած ժամանակ լաստակերտէն վար իյնալով:

Մուրիլլօի մահուամբ սպանիական երկու գեղարուեստական դպրոցները կը սկսին տժգունիլ, երկու դար ապրելէ, փայլելէ և Սպանիոյ պարծանքները համարուող արուեստագէտներ արտադրելէ յետոյ, որոնց կը յաջորդէն ասկման շրջանին յայտնուող և զայն յատկանշող երկրորդական և անգոյն ընդօրինակիչները կամ դիմանկարիչները, որոնց մէջէն պատմութիւնը կը յիշէ Անթօնիօ Փէռէտափ, Ժիւան Քառէնիօի, տը Մեռանտտի, Ռիպալթափ և Թրանզիսկօ Կօյափ անունները:

Այս վերջինը (1746-1828) իր քմահաճ աշխատելակերպովը ուիր տարօրինակ, անյարդար, վայրենի, ոճէ և կանոններէ գերծ, բայց նիւթեղ և ինքնուրոյնութեամբ լեցուն տաղանդով—ինչպէս կը գրէ Վիարոտո—իր վրայ հրաւիրած է գեղարուեստասէրներու ուշադրութիւնը, մանաւանդ անհնց, որոնք՝ ներկայ տալաւորական դպրոցին երկրպագուներ՝ իր մէջ տեսած են այդ դպրոցին նախակարապեաններէն մէկը,

Նկարչութեան կենդանագիրներու այդ ճիւղը իր օդուա-

կարութեան յայտնի մէկ ապացոյցը տուած է, կտաւներու վրայ յաւերժացնելով այնպիսի փաստեր, որոնք բնդհանուր պատմութեան տեսակէտէն այնքան թանգ են գնահատուած։ Այդպէս՝ Սպանիական հինգ թագաւորներու՝ Շարլ-Քէն են սկսած մինչև Շարլ Ա-րդ աստիճանաբար այլասերումը, Դիցիանօի կենդանագիրներէն սկսած մինչև Վէլասքէզի և Քառէնիօի նկարներու շնորհել դիտուած և հաստատուած է, անհերքելի փաստեր դնելով պատմութեան տրամադրութեան տակ։

Ներկայիս՝ Սպանիա՝ թէպէտ նախկին գեղարուեստական փայլը կորուսած, համեմատաբար որոշ դիրքի մը վրայ կը գտնուի, շնորհիւ այն տաք, դիւրազգած խառնուածքին, բնածին յատկութիւններուն, յարակապոյա երկնքին, փայլուն արևին և յարակից կլիմայական այն բոլոր պայմաններուն, որոնք կը պատրաստեն գեղադէտ և գեղասէր ժողովուրդ մը։

Հր. Ալեանար

* * *

Յրտահար, հողմավար
Դողացին մեղմաբար
Տերեմները դեղին
Ծածկեցին սև ուղին.
Ճաճանչները թոշնան.
Կանաչները աշնան՝
Իմ խոհերը մոլար
Գընում են հողմահար...
Յրտահար հողմավար
Դողացին մեղմաբար
Անուրջները իմ հին
Գընացին, գընացին...
Վահան Տէր-Գրիգորեան